

ՀԱՄԻՏԻԵ ԶՈՐԱԽՈՒՄԲԵՐՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ (1890-1894)

ԴՐԱՑ. ԱՐԹԻԻՐ ՊԵՅՉԵՐԵԱՆ

Սուլթան Ապտիւլ Համիտ Բ.-ի օրով Արեւմտահայաստանի կոտորածներուն գլխաւոր դերակատար եղող Համիտիկ զօրագունդերուն ստեղծումին մասին բաւարար ուսումնասիրութիւններ դեռ չեն կատարուած: Մենք այլազան դիւաններու մէջ կատարած մեր պրապումներուն տուեալներուն վրա յինելով՝ ստորեւ համառօտ կերպով պիտի ամփոփենք այդ զօրագունդերու ստեղծումին նպատակներն ու անոր պատասխանատունները: Թերեւս այդ զօրագունդերուն անպատիժ մնալն էր, որ 1915-16-ին, Թալէաթ-ինվէր-Տոքթ: Նազըմ երրեակին ներշնչեց որ ստեղծեն ոճրագործ եւ չարագործներէ բաղկացած "մասնաւոր կազմակերպութիւնը"¹, որ Հայկական թեղասպանութեան գործադրութեան մէջ կարեւոր դեր խաղաց:

Մանօթ է թէ Պերլինի դաշնագրին 61-րդ լոդուածին բովանդակութիւնը բնաւ չէր գոհացուցած Օսմաննեան կայսրութեան հպատակ հայ ժողովուրդը: Այսուհանդերձ այդ միջազգալին դաշնագրին մէջ լիշուած 61-րդ լոդուածին անբաւարար տրամադրութիւնները իրաւունք կու տալին թրքահայոց, ի պահանջել հարկին դիմելու մեծ տէրութիւններու (Անդլիա, Ռուսաստան, Ֆրանսա, Գերմանիա, Աւստրօ-Հունգարիա եւ Իտալիա) անոնց լիշեցնելու համար² Բարձրագուն Դրան խոստացած բայց չկատարած բարենորոգումները: Հետեւաբար, այլեւս յստակ էր թէ Բարձրագուն Դուռը չէր կրնար միշտ բարձի թողի տալ բարենորոգումներուն

մասին իր լանձնառումները, որոնք 1839-էն ի վեր քանիցս կըրկնուած՝ բայց միշտ ալ մեռեալ տառ մնացած էին, մանաւանդ Արեւ-մտեան Հայաստանի գաւառներուն մէջ³:

Նախորդ դարուն ութսունական թուականներուն սկիզբները երբ Անգլիոյ եւ Ֆրանսաւի մէջ հայկական բարենորոգումներու դատը պաշտպանելու համար կոմիտէներ կազմուեցան⁴, Ապտիւլ Համիտ առաջին մէկ օրէն կասկածով դիմաւորեց անոնց գործունէութիւնը: Կոմիտէները մեծ տէրութիւններուն նախարարութիւններուն եւ դիւանագէտներուն խնդրագրեր եւ լուշագրեր ներկայացնելով, սկսան անընդհատ պահանջել Պերլինի դաշնագրին 61-րդ լոդուածով խոստացուած բարենորոգումներուն գործադրութիւնը: Թէեւ Պոլսոյ Պատրիարքարանը բովանդակ օսմանահպատակ հայ ժողովուրդը կը ներկայացնէր, յաչս Բարձրագոյն Դրան, բայց գաւառահայութեան երիտասարդութիւնն ալ հետզհետէ սկսաւ համոզուիլ, որ ամէն բան միշտ Պոլսէն պէտք չէր ակնկալել եւ ինք ալ որոշ իրաւունքներ ունէր, զորս պարտ էր իր միջոցներով պահանջել եւ պաշտպանել: 1881 տարուայ Մալիսին իրզրումի մէջ կազմուած «Պաշտպան Հայրենեաց» կազմակերպութիւնը այս երեւոյթին մէկ անհերքելի ապացուցն է: Այս գաղտնի կազմակերպութիւնը, ինչպէս գիտենք, երկար կեանք չունեցաւ եւ անդամներու միջեւ անձնական թշնամանքի պատճառաւ 1882-ի տարեվերջին մատնութեան զոհ գնաց⁵: Բոլոր անդամները մի առ մի ձերբակալուեցան եւ կազմակերպութիւնն ալ յաւէտ փակուեցաւ:

Սփիւռքի մէջ Հնչակեան կուսակցութեան (1887) եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (1890) հիմնումը գլխաւոր ազդակը եղաւ հայ ազատագրական շարժումին ծաւալումին եւ յարատեւելուն: Օսմանեան պետութիւնը անզօր եղաւ իր սահմաններէն դուրս հիմնուած ալդ գաղտնի քաղաքական կազմակերպութիւններուն գոլութեան վերջ տալ, թէեւ ոչ մէկ միջոց խնայեց թուրքիոյ տարածքին վրայ գտնուած անոնց բջիջները հիմնապէս քանդելու համար:

Պերլինի Վեհաժողովին յետոյ Լոնտոնի եւ Փարիզի մէջ հիմնըւած Հայկական Դատի կոմիտէներուն գործունէութիւնը կը կայանար, մեծ տէրութիւններու կառավարութիւններուն լուշագրեր ներկայացնելով, անոնց լիշեցնել 61-րդ լոդուածին թրքահայաստանի հայոց տուած իրաւասութիւնները: Բայց սփիւռքի մէջ հիմնուած Հնչակ կուսակցութիւնը իր գաղտնի մամուլով եւ թըռուցիկներով շատ աւելի ընդարձակ ծրագիր մը կը հետապնդէր: Ան ոչ միայն բարենորոգումներ կը պահանջէր, այլ կը ծրագրէր

թուրքերու, քիւրտերու, լոխերու եւ բոլոր միւս օսմանահպատակ ժողովուրդներուն օգնութեամբ տապալել օմաննան վարչաձեւը ու հիմնել Զուիցերիու նման ֆետերաթիւ տէրութիւն մը⁶. Ապտիւլ Համիտ, որ քաղաքական դէպքերուն ամէն զարգացումին խիստ մօտէն կը հետեւէր, Հնչակեան կուսակցութեան խափանարար գործունէութիւնը անշուշտ կասկածով եւ մտահոգութեամբ դիմաւորեց: Մինչ այդ ու հակառակ առնուած բոլոր խիստ միջոցներուն, Հնչակեան կուսակցութիւնը սկսաւ հետզհետէ տնդաւորուիլ Պոլսու, Տրավիզոնի եւ այլ գաւառներու մէջ, հոն ուր հայ երիտասարդութիւնը համակրանքով դիմաւորեց անոր գաղափարաբանութիւնը:

Ի՞նչ էր ժթ. դարու վերջին տասնամեակին Արեւմտահայաստանի գաւառներուն իրական պատկերը: Անտարակուս խիստ կենսական է իրազեկ ըլլալ իսկական կացութեան, որպէսզի կարենանք դատել թէ ինչո՞ւ երիտասարդութիւնը շուտով փարեցաւ յեղափոխական կազմակերպութիւններուն գործունէութեան, նախ Հնչակեան կուսակցութեան եւ յետով Հ. Յ. Դաշնակցութեան:

Էրզրումի մէջ Ֆրանսալի հիւպատոս Վիկուրէօ, 15 Մարտ 1890 թուակիր նամակի մը մէջ՝ սապէս կը նկարագրէ Հայկական Բարձրաւանդակին մէջ տիրող ընդհանուր իրավիճակը. «Կարելի է անշուշտ զարմանալ թէ այս աստիճան զալրացած մարդիկ՝ ինչո՞ւ ինքզինքնին չեն պաշտպաներ գէթ քիւրտերու կեղեքումներուն դէմ: Բայց ի՞նչպէս կարենան, քանի որ զէնք չեն կրեր: Մինչ ամենաթշշուառ քիւրտը միշտ դաշոն մը կը կրէ իր վրայ, զոր երբեք չի լքեր եւ միշտ կրնալ երբ որ ուզէ առանց վախի գործածել»⁸:

Իրապէս, Արեւմտահայաստանի գաւառներուն հայ գիւղացիներուն վիճակը այնքա՞ն արգահատելի էր եւ կեանքի ապահովութիւնը այնքա՞ն անստոյգ, որ երբ էրզրումի կուսակալ Սամիհ փաշան անոնց կ'առաջարկէ կառավարութենէն հացահատիկի փոխառութիւն կատարել, կը մերժուի: Գիւղացիները կ'ըսեն թէ «քանի որ քիւրտ կեղեքիչներու եւ կաշառակեր հարկահաւաքներու հարստահարութիւնները կը շարունակուին, ինչպէս կրնանք զանոնք օգտագործել: Եետոյ կառավարութեան հանդէպ պարտական պիտի մնանք»:

Հակառակ այս ծանր դրութեան եւ կեանքի անապահովութեան՝ հայ գիւղացիին չէր արտօնուած արտադաղթել: Իշխանութիւնները արտադաղթի արտօնութիւն չէին տար, որովհետեւ զանգուածալին արտադաղթ մը պետական գանձը պիտի զրկէր տարեկան

տուրքերէ հաւաքուած որոշ գումարէ։ Ասով մէկտեղ, անոնք որ կրնալին, իրենց դարաւոր հայրենիքը գաղտնօրէն կը լքէին ու կովկաս կ'ապաստանէին, ցարին հովանաւորութեան տակ խաղաղօրէն ապրելու համար։ «... Մինչ մահետականները անպատիժ կերպով ամենէն յանդուզն ոճիրները կը գործեն», կը գրէր ուրիշ առիթով մը՝ Պերժըրոն, Ֆրանսալի էրզրումի փոխ-հիւպատոսը, «իշխանութիւնները ամենադոլզն պատրուակաւ քրիստոնեանները ամենախիստ պատիժներու կ'ենթարկեն»։

1890 տարուան Յունիսի կէսին, էրզրումի իշխանութիւնները զէնք փնտոելու պատրուակաւ, քաղաքին Ս. Աստուածածին եկեղեցւոյ եւ Սանասարեան վարժարանին⁹ մէջ խուզարկութիւն կը կատարեն։ Թէեւ թուրք ոստիկան-զինուորներու խուզարկութիւնը ոչ մէկ դրական արդիւնք տուալ¹⁰ բայց այս արարքը խոր յուզում կը յառաջացնէ ոչ միայն էրզրումի, այլ Պոլսոյ մէջ իսկ։ Հնչակեան Կուսակցութիւնը, որ մինչեւ այդ ժամանակ գաղտնի գործած էր, կը ծրագրէ բողոքի ցուցով մը հրապարակ իջնել։ Էրզրում քաղաքի հալոց գերեզմանատան մէջ ցուց մը կը սարքուի, ուր հայ երիտասարդներ ոստիկան-զօրաց բիրտ եւ ապօրէն ընթացքին դէմ կը բողոքեն։ Այս ցուցը կը վերջանալ բազմաթիւ ձերբակալութիւններով եւ քանի մը մեռեալով ու վիրաւորով։ Էրզրումի իշխանութիւններուն այս բիրտ միջամտութեան իրը հակագեցութիւն, Հնչակեան Կուսակցութիւնը ցուց մը եւս կը կազմակերպէ եւ այս անգամ Պոլիս՝ Մայր Եկեղեցիին մէջ, ճիշդ Պատրիարքարանին դիմացը։ Օրուան պատարագիչ Խորէն Արքեպիսկոպոս, Պատրիարք թուրքիու հալոց, ցուցարարներուն կողմէ կը հըրաւիրուի բողոքելու էրզրումի մէջ եղած դէպքին դէմ Բարձր Դրան մօտ։ Պատրիարքը որ չէր բաժներ բողոքի այս ցուցը՝ Եկեղեցական արարողութիւնը կիսատ կը թողու ու կը մեկնի։ Ոստիկան-զինուորներ Եկեղեցի կը մտնեն ու ցուցարարներուն հետ ընդհարում մը տեղի կ'ունենալ։ Խոռվութիւնը աւելի ծանր հետեւանք մը չստացած կը զսպուի։ Պոլսոյ մէջ պատահած առաջին այս ցուցը ուշադրութիւնը կը գրաւէ նոյնիսկ մեծ տէրութիւններու Պոլսոյ ներկայացուցիչներուն։ Անգլիոյ Պոլսոյ դեսպան Ռւիլիք Ռւայթ ֆորէն օֆիս ուղարկած իր տեղեկագրին մէջ կը գրէ. «... Պոլսոյ գրաւումէն ի վեր առաջին անգամն է որ քրիստոնեանները թուրք զինուորներուն դիմադրել կը յանդգնին»¹¹։

Մինչ Պոլսոյ մէջ հալոց հանդէպ յարուած կացութիւն մը ըստեղծուած է, էրզրումի մէջ ալ յուզումը գագաթնակէտին կը հասնի երբ Պուլանըք գաւառէն կառքով ճամբորդող հայ հարսնցու մը

քիւրտ ձիաւորներու լարձակումին կ'ենթարկուի: Կառքին ընկերացող հայ երիտասարդներ զէնքի ուժով կը պաշտպանեն հայուհին: Քիւրտերը թողելով երկու մեռեալ, կը նահանջեն առանց կարենալ առեւանգելու հայուհին: Հայերն ալ կ'ունենան երկու կամ երեք զոհեր: Այսպիսի դէպք՝ անցեալին լաճախ կը պատահէր, եւ նախարձակները գրեթէ միշտ ալ անպատիժ կերպով իրենց նպատակին կը հասնէին: Բայց այս անգամ հայոց ինքնապաշտպանութեան փորձը խոր տպաւորութիւն ձգեց գաւառի իշխանութիւններուն եւ մահմետական ժողովուրդին վրայ: Ասոր յաջորդեց, Սեպտեմբեր 23-ի (1890) Սարգիս Կուկունեանի կարսէն դէպի թըրքական հող արշաւանքը¹² չուրջ հարիւր հոգինոց կամաւորներով (որոնց 24-ը ձիաւոր): Իրենց նպատակն էր Տաճկաստանի հայերը փրկել: Այս արշաւանքը թէեւ կատարեալ ձախողութեան մատնըւցաւ, որով հետեւ թրքական հողի վրայ թուրք զինուորներու հանդիպեցաւ, իսկ փախուստի պահուն՝ ոռոս սահմանապահ խազախ զինուորներու, բայց եւ այնպէս էրզրումի նահանգապետ Հասան Հայրի փաշալի վրայ այն տպաւորութիւնը ձգեց, որ ոռուսական իշխանութիւնները եթէ արտօնած չըլլալին՝ անոնք արդպիսի ձեռնարկ մը պիտի չհամարձակէին կատարել: Հետեւաբար, երբ ան եղելութիւնը Պոլիս տեղեկագրեց եւ Ապտիւլ Համիտ իրազեկ եղաւ խնդրին, քիւրտ ցեղախումբերու հետ գործակցութեան մը ծրագիրը կրկին օրակարգի վրայ դրուեցաւ:

Արդարեւ՝ այդ գաղափարը նոր չէր: Պերլինի վեհաժողովի վաղորդալինին, օրուալ պատրիարք Ներսէս Վարժապետեան երբ Պերլինի դաշնագրին 61-րդ յօդուածին հայոց տուած իրաւասութիւններուն ապասինելով մեծ տէրութիւններու Պոլսոյ ներկայացուցիչներուն դիմեց Հայկական Հարցը եւ բարենորոգումներուն գործադրութեան խոստումը վառ պահելու համար, Ապտիւլ Համիտ ջանաց քիւրտերուն միջոցաւ այդ պարտադրանքէն ձերբազատիլ: Այս նպատակաւ, երեւելի եւ ազդեցիկ քիւրտ ցեղապետ Ռւպէլտուլահ Պոլիս հրաւիրուեցաւ 1881-ի ամառը Սուլթանին հրամանաւ: Ան մօտ վեց ամիս քանի մը ընկերակիցներով Երլուրզի պալատը հիւրասիրուեցաւ: Ապտիւլ Համիտ քանից առանձին ալ տեսնուեցաւ քիւրտ շէլիին հետ: Անոր առաջարկեց «հայկական ապստամբութեան» մը պարագալին՝ զանոնք զսպել իր ցեղախումբով եւ զէնքի ուժով, խոստանալով քիւրտերուն ինքնավարութիւն շնորհել: Բայց, Ռւպէլտուլահ Սուլթանին առաջարկները մերժեց: Ի վերջոյ, 1882-ի գարնան, առաւօտ մը Ռւպէլտուլահ իր հետեւորդներուն հետ Երլուրզի պալատէն խոլս տուաւ եւ Հեքիարի վերադար-

ձաւ: Բայց իր այս անհնագանդութեան համար սուղ վճարեց: Քանի մը ամիս լնտոյ, Սուլթանը զայն ձերբակալել տուաւ եւ իր հարէմին հետ աքսորեց Արարիա, ուր հազիւ տարի մը լնտոյ խորհրդաւոր պարագաներու տակ մեռաւ:

Հնչակեան կուսակցութենէն լնտոյ, երբ 1890-ի ամառը Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւնը թիֆլիսի մէջ հիմնուեցաւ եւ սկսաւ Արեւմտահայաստանի գաւառներուն ազատագրումը ինք եւս պահանջել Ապտիւլ Համիտ խիստ մտահոգուեցաւ: Ան համոգուած էր որ Եւրոպան հայկական կոմիտէններու գաղտնի գործունէութիւնը կը քաջալերէր: Հետեւաբար իրեն համար մղաւանջդարձաւ հայկական ըմբոստութեան որեւէ փորձ իր սաղմին մէջ խեղդել: Էրզրում նահանգի կուսակալ Հասան Հայրի փաշա, 1890 տարուան Հոկտեմբերին, բազմաթիւ քիւրտ ցեղապետեր քոնաք հրաւիրեց սուլթանին հրահանգով: Ան քիւրտ ցեղապետերուն առաջարկեց «անպատիժ» կերպով եւ կառավարութեան խսկ արտօնութեամբ Հայ «Հրոսակները» մինչեւ ոռուական սահմանգլուխ հետապնդել: Քիւրտ ցեղապետերը թէեւ իրենց տրուած ազատութենէն գոհ մնացին, բայց կառավարութեան հրահանգներուն ենթարկուելով իրենց կիսանկախ վիճակը պիտի չկորսնցնէին: Յետոյ ոռու սահմանապահ զինուորներու հանդիպելով իրենց կեանքը վտանգի չէին ենթարկեր: Այս պատճառներով թէեւ ստորդ կերպով չմերժեցին, բայց դրական պատասխան մը տալէ խուսափեցան:

Հասան Հայրի փաշա երբ բանակցութեան արդիւնքը Երզնկալի Չորրորդ Բանակի հրամանատար Մեհմէտ Զեքի փաշալին հաղորդեց, այս վերջինը ուզեց ինք անձամբ այս խնդրով զբաղիլ: Քիւրտ ցեղախումբերու եւ Հայ զիննալիններու միջեւ «անպաշտօն» բախում մը կրնար աննշմար մնալ, մինչ կանոնաւոր բանակի միջոցաւ մինչեւ ոռուական սահմանգլուխ հետապնդում մը կրնար քաղաքական լուրջ հարց լարուցանել, նոյնիսկ արտաքին միջամբ տութիւն մը հրաւիրել: Այս պատճառաւ, քրտական ցեղախումբերու հետ գործակցութեան մը գաղափարը լաւագոյն միջոց նկատուեցաւ: Զեքի փաշա, որ քիւրտերու հոգեբանութեան լաւ ծանօթէր, բանակցութեան պատասխանատուութիւնը ինք ստանձնեց աւելի ընդարձակ ծրագրի մը հետամուտ ըլլալով: Այդ ծրագիրը լայտնի եւ ծածուկ նպատակներ կը հետապնդէր, որոնք կարելի է ամփոփել հետեւեալ կերպով.

I. Պատերազմի մը պարագալին, քիւրտ հեծելազօրքերէ բաղկացած եւ լաւ ձեռքերու մէջ մարզուած բանակ մը կրնար ուզ-

մաճակատին վրայ կարեւոր դեր խաղալ:

2. Հայկական որեւէ ըմբոստութեան պարագալին, ալդ հեծելագօրքերը կրնալին զանոնք զապել:

3. Բանակի սպաներուն հրամանին տակ գտնուելով, քիւրտ հեծելագօրքերուն կիսանկախ վիճակին վերջ կը տրուէր:

4. Քիւրտերը օսմանեան բանակին մաս կազմելով, ալսուհետեւ օտար որեւէ տէրութեան գործիք պիտի չըլլալին:

Զեքի փաշա Նոյեմբեր (1890) ամսուն սկիզբը, մի առ մի ալցելեց էրզրումի, Վանի, Մուշի եւ Բաղէշի քիւրտ ցեղապետերուն: Իւրաքանչիւրին հետ առանձին տեսակցելով, զանոնք համոզեց սուլթանին փափաքներուն ընդառաջելով: Անոնց խոստացաւ «անպատիժ գործունէութեան» ասպարէզ՝ ալդ փափաքը իրականացնելու պարագալին: Քիւրտ ցեղապետերը Զեքի փաշայի խոստումներէն շլացած՝ լօժարեցան քրտական հեծելագօրքերու գորաբաժին մը կազմել: Ծրագրուեցաւ որ իւրաքանչիւր գունդ 1000 հոգիէ բաղկանար¹³: Այս առաջին դրական շրջապտուտէն լետոյ, Զեքի փաշա Երզնկալի Զորբորդ Բանակի կեդրոնատեղին հաւաքական ժողովի մը հրաւիրեց այն բոլոր ցեղապետերը, որոնք գործակցելու համամիտ գտնուեցան: Ամենայն լարգանքով զանոնք ընդունեց եւ մեծարեց: Ապա հետեւեալ համաձայնութիւնը առժամեալ կերպով երկուստեք ընդունուեցաւ:

1. Քիւրտերը լանձն կ'առնեն մինչեւ 20,000 հոգիի հասնող հեծելագօրքեր կազմել:

2. Քիւրտ հեծելագունդերու հրամանատարները քիւրտ պիտի ըլլան:

3. Երկու գորավարները եւ գնդապետները, որոնք քիւրտ զօրախումբերուն գլխաւոր պետերը պիտի ըլլան, կայսերական բանակին պատկանող սպաներէն պիտի ըլլան:

4. Կառավարութիւնը այս հեծելագունդերուն գէնքն ու ռազմանիւթը պիտի հալթալթէ:

5. Իւրաքանչիւր ձիաւոր ինք պիտի հոգալ իր ձին ու կազմածը:

6. Ամէն տարի հեծելագունդերը երկու ամիս ռազմափորձ պիտի կատարեն, որուն ընթացքին իրենց ռոճիկը պիտի ստանան:

7. Քիւրտ ցեղախումբերուն միջեւ տիրող մրցակցութիւնը եւ երբեմն ալ թշնամանքը նկատի առնելով՝ որոշուեցաւ նոյն ցեղախումբի պատկանող անդամներէ հեծելագունդ կազմել:

Ահաւասիկ ալսպիտի պալմաններու տակ ծնունդ առաւ քրտական հեծելագունդեր կազմակերպելու ծրագիրը: Ի մեծ հպարտու-

թիւն քիւրտ վաչկատուն ցեղերու, որոնցմէ պիտի բաղկանալին այս հեծելագունդերը՝ Ապտիւլ Համիտ իր հետաքրքրութիւնը եւ խոր համակրանքը ցոյց տալու համար, զանոնք իր անունով Համիտիկ գօրագունդեր կոչեց:

Թէեւ քիւրտերը սկզբունքով գործակցելու համաձայն գտնըւած էին, բայց տարի մը լիտոլ տակաւին կարելի չէր եղած բազմաթիւ ցեղախումբերը քովի բերել եւ գօրախումբը կազմել: Ապտիւլ Համիտ յանցաւոր նկատեց էրզրումի կուսակալ Հասան Հալրի փաշան, իր մեղկ ու վարանոտ վարմունքին համար: 1892-ի գարնան, Հասան Հալրի փաշա պաշտօնանկ եղաւ եւ իր տեղ նշանակուեցաւ Հայտար փաշա: Այս վերջինը զանազան պաշտօններ ստանձնած եւ բոլորն ալ մեծ յաջողութեամբ եւ արագօրէն գլուխ հանած էր¹⁴: Ապտիւլ Համիտ այս ծրագրին իրականացումին նոր մղում մը տալու համար՝ յանձնախումբ մը նշանակեց: Յանձնախումբին նախագահ ընտրուեցաւ սուլթանին աւագ-թիկնապահ Շաքիր փաշա, որուն պաշտօն տրուեցաւ արագացնել քիւրտերու գօրահաւաքը:

Շաքիր փաշալի նախագահութեամբ կազմուած այս յանձնախումբին անդամ նշանակուեցան միւշիր¹⁵ Մուզաֆֆէր փաշա եւ պատերազմական նախարարութեան հեծելազօրքերու հրամանատար Զօր. Օսման փաշա, ինչպէս նաեւ մի քանի բարձրաստիճան սպաներ:

Սուլթանը քիւրտերը սիրաշահելու եւ անոնց վստահութիւնը ամրապնդելու համար՝ կայսերական գանձին ծախքով պատրաստել տուաւ 55 ասեղնագործ եւ ոսկերիզ մետաքսեալ դրօշակներ, Հաւատարմութիւն յայտնող քիւրտ գօրագունդերուն տրուելու համար: Անոնք յանձնուեցան Շաքիր փաշալի տղուն՝ ենթասպալ Նախմ պէլին, որ էրզրում ճամբորդելով դրօշակները անձամբ Զեքի փաշալին յանձնեց: Մրագրուեցաւ նաեւ էրզրումի, Երզնկայի եւ Մուշի մէջ զինուորական դպրոցներ բանալ՝ անկարգապահ քիւրտ ցեղախումբերուն զինուորական դաստիարակութիւն տալու համար:

Շաքիր փաշալի յանձնախումբին եւ Զեքի փաշալի բանակին սպաներուն սերտ գործակցութեան շնորհիւ, քանի մը ամսուան մէջ քիւրտ Համիտիկ գօրագունդերը կազմակերպուեցան, որոնք քանի մը տարի յետոլ անգէն հայ ընակիչներուն պատուհասը պիտի ըլլալին: Բազմաթիւ քիւրտ ցեղապետեր որոնք վարանած էին դրական կերպով պատասխանելու, ի տես այս հոգածութեան որուն առարկայ եղան զինուորագրուած քիւրտ ցեղախումբերը, ուզեցին

մետասաներորդ ժամուն միանալ: Զեքի փաշան անոնց առաջարկը մերժեց, առարկելով թէ «... իրենց վարանումը սուլթանը հիասթափ ըրած է: Հետեւարար պարտին նախ իրենց անկեղծութիւնը ապացուցանել, որպէսզի կարենան լետու իրենց Տիրոջ բարիքներէն եւ հոգածութենէն օգտուիլ»: Քիւրտ ցեղախումբերուն վերջին վարանումներն ալ հարթելու համար, Ապտիւ Համիտի հրահանգով, Օսմաննեան պատերազմական նախարարութիւնը քիւրտ բանակալիններուն իրաւունքներն ու պարտաւորութիւնները որոշող կանոնագիր մըն ալ պատրաստեց:

Երկու ամիս զինուրական խիստ կարգապահութեան եւ մարզանքի ենթարկուելէ ետք՝ Համիտիէ գունդերուն հրապարակալին առաջին ռազմափորձը տեղի ունեցաւ 20 Յունիս 1892-ին էրզրումի Ահալի-թապիս կոչուած դաշտին վրայ: Զեքի փաշա հրաւիրած էր նաեւ քաղաքին դիւնագիտական օտար ներկայացուցիչները: Այդ օր ուժը քիւրտ հեծելագունդեր¹⁶ զինուրական կատարեալ կարգապահութեամբ ցուցադրեցին իրենց ձիավարի կարողութիւնը եւ հեծելագունդի իւրաքանչիւր պետ, յանուն իրխումբին՝ ստացաւ սուլթանին կողմէ յատկապէս ուղարկուած դրօշակը: Ֆրանսակի էրզրումի փոխ-հիւպատոս Պերժըրոնը, որ ներկայ եղաւ ալդ ցուցադրութեան՝ զայն կը ներկայացնէ հետեւեալ ձեւով¹⁷.

... Son Excellence le Muchir Mehemet Zeki, commandant en chef de IVe corps d'armée, qui depuis trois ans cherche à soumettre ce peuple indompté, à enrôler régulièrement et à utiliser d'une façon profitable en temps de guerre cette cavalerie qui pourrait, dans des mains habiles, rendre de très grands services, a poursuivi sans relâche le but qu'il s'était fixé et a eu la satisfaction de présider en personne au couronnement de son oeuvre.

Des invitations avaient été faites aux autorités consulaires et pour la première fois dans ce pays de l'intérieur où la sévérité des moeurs s'est conservées dans toute son intégrité, les femmes des consuls ont été conviées à cette fête militaire qui a eu un véritable cachet de grandeur reliant surtout par l'originalité d'un spectacle unique en son genre. Douze cents cavaliers kurdes à la mine farouche ressemblant à de véritables brigands, habillés de costumes étranges et divers, aux couleurs voyantes, armés de lances de plus de trois mètres de long, munies de fers droits et de crochets, d'autres armés de fusils, de sabres droits ou recourbés, de cimeterres, de couteaux, se tenaient en rang de bataille, faisant face à l'armée régulière et étaient échelonnés jusqu'à la tente où le Muchir entouré de son état-major, du vali et des autorités locales recevait ses invités. Des cavaliers kurdes se détachant à tour de rôle par groupe de quinze ou vingt, exécutèrent alors dans la plaine des fantasias bizarres, partant au galop de leurs chevaux, lançant leur fusil en l'air, le rattrapant avec adresse; certains simulaient une

attaque, se menaçant de leurs lances; d'autres jetant leur bonnet à terre le ramassaient à la main ou à la pointe du sabre et, l'un de leurs chefs, superbe cavalier, sautant à terre dans la course rapide de son cheval, pour se remettre en selle avec une aisance parfaite, se plaçait à certains moments la tête en bas et les jambes en l'air et parcourait la plaine dans cette posture étrange en s'abandonnant aux caprices de sa monture. Ils étaient surtout admirables lorsque, se réunissant par groupe et poussant des cris sauvages, ils partaient au triple galop de leurs chevaux, disparaissant en un clin d'oeil au fond de la plaine et s'arrêtaient tout net au milieu de cette course vertigineuse devant le front des troupes.

Après une heure environ de ces exercices fantaisistes, l'ont vit arriver, venant de la ville, une compagnie d'artilleurs à pied portant les 24 drapeaux rouges brodés d'or et les fanions des nouveaux régiments, précédés par deux rangs de mollahs s'avançant gravement vers les tentes. Et le coup d'oeil était superbe, sous le ciel bleu, par un soleil éclatant, de ces étendards rouges flottant au-dessus des rangées de turbans blancs, dans le décor grandiose de cette plaine immense au fond de laquelle se dessinent dans un lointain brumeux et violacé les sommets de hautes chaînes de montagnes encore couvertes de neige. Le Muchir, suivi de son entourage, se lève pour se rendre au devant du cortège. Les mollahs, la troupe, une foule nombreuse l'entourent et après la lecture du firman, les prêtres récitent les prières auxquelles répond le peuple accouru tout entier; en cet instant, le spectacle que l'on a sous les yeux est d'une grandeur saisissante et l'on sesent pris, malgré soit d'une émotion qui vous fait vibrer profondément, sous l'espèce de rugissement sourd que pousse cette foule en prière, accompagné du bêlement plaintif et lugubre des moutons offerts en sacrifice que l'on égore près des tentes.

Après la cérémonie religieuse le canon se mit à tonner et les chefs des détachements kurdes reçurent les drapeaux et les fanions de leurs régiments. Les troupes allèrent ensuite se masser en arrière des tentes et le Muchir passa en revue toute la garnison qui défila devant lui dans un ordre excellent; les Kurdes, fermant la marche, passèrent au petit galop et les troupes regagnèrent la ville.

Cette journée des Kurdes s'est très bien passée sans aucun incident fâcheux, sans hésitation dans la manœuvre des troupes qui marchaient toutes avec beaucoup d'entrain et de régularité et le Muchir peut être fier de son oeuvre"

Համիլտիկ զօրագունդերուն ալս առաջին ռազմափորձը խոր արձագանգ գտաւ Արեւմտահայաստանի գաւառներուն մէջ: Քանի մը ամսուան ընթացքին՝ հեծելազօրքերուն թիւը գլեց ու անցաւ քսան հազարը: 1892 տարուան վերջերուն զօրահաւաքի արդիւնքը հետեւեալ վիճակը կը պարզէր.

ՑՈՐԾԳՈՒՆԴԻ ՀԵՄԱՎԻՐՈՒՄ ՅՒՆՉԵԿ ՀԵՎԱՏԱՄԱՐԻ ՊՐԵՄԻՆ 1893

ԹԻՄ	ԱՆՁՆԱԿԱՐԱՔ	ՀԵՎԱՏԱՄԱՐԻ ՊՐԵՄԻՆ	ՑՈՐԾԳՈՒՆԴԻ ՀԵՄԱՎԻՐՈՒՄ ՅՈՒՆՉԵԿ ՀԵՎԱՏԱՄԱՐԻ ՊՐԵՄԻՆ	ՑԵՆՏՐԱԼ ԱՆՁՆԱԿԱՐԱՔ
1	5	Ազգութան պէտ	Աչօ	Սիսկիքի
2	4	Հիմակին Հրանի	Մառան	Սիսկիքի
3	4	Նորդետոնին պէտ	Ջեպէկ Արտը	Ալի Թորում զատէ
4	4	Նորդի պէտ	Փոփլուաքանէ	Հիմակին Հասան
5	4	Համատի պէտ	Բայրա ջիխէտ	Էլում գառա զատէ
6	4	Քաստի պէտ	Ժիմիկոր	Հիմակին Ալի
7	4	Մուսքափան պէտ	Տեղուգէք	Մարտիլ ինչուտան
8	4	Զեքիրիկ պէտ	Պերպէտ	Հիմակին պէտ
9	4	Մեհէտ Մասլէ պէտ	Քրու՛լ Տիգէ	Մասմանիլ
10	3	Հասան պէտ	Շիստինի	Մասմանիլ
11	4	Անաֆ պէտ	Տիստին	Համացին աղա
12	4	Խուլիլ պէտ	Ակորուիս	Մեհէտ Մատը պէտ
13	4	Շեմշունին պէտ	Իկանէք	Մութինին աղա
14	4	Աշմէտ Ռեշն պէտ	Նազարեան	Համացին պէտ
15	4	Ալի պէտ	Պանէս	Համացին աղա
16	4	Համին պէտ	Անին	Հորանին աղա
17	4	Բաս ավէ	Ծաբիլսիլի	Խոյրան վար
18	5	Պեհածոտոնին պէտ	Ռիմանէէն	Մեհէտ Աղան
19	5	Զիւլիթիքանը պէտ	Մանմուտիէ	Մասման աղա
20	4	Մեհէտ Նվին պէտ	Պանքէտ	Շերինի աղա
21	4	Մուսքափան պէտ	Ալճէշ	Միւհէտ Աղան
22	4	Բաս հաք պէտ	Քէռուիէր	Համացին վար
23	4	Իպրաշին պէտ	Բաքինու	Մեհէտ Աղան
24	4	Ամէժին պէտ	Տինկիլ	Բամահի աղա
25	4	Իպրահն իսչէ պէտ	Քարա հասան	Համացին վար
26	4	Ամէշն պէտ	Քոչանիկան	Ֆեշունի վար
27	4	Իմին պէտ	Մանազկիրու	Մեհէտ Աղան
28	4	Հասան թաշն պէտ	Նէխուս-ք	Համացին հիմանի
29	4	Ալի պէտ	Մորիկան	Համացին աղա
30	4	Մալին պէտ	Պուլանուլք	Մեհէտ աղա
31	4	Ալի պէտ	Վարուօ	Մեհէտ աղա
32	4	Մեհէտ Ալի	Պէտի քանան	Մուզափէտ աղա
33	6	Ալի պէտ	Զերի քանան	Վորի քանան պէտ

հւրաքանչիւր հեծելագունդ 150 զինուոր ունէր: Հետեւաբար այս 33 զօրագունդերը 20400 հեծեալ զինուոր կը հաշուէին:

1893-ի գարնան սկիզբը, 17 զօրագունդերու մէջ բաժնուած 72 հեծելագունդերը (ընդամէնը 10800 զինուոր եւս) յետ զօրանցքին՝ դրոշակ ստացան Զեքի փաշալի կողմէ: Այս վերջին 17 զօրագունդերուն զինուորները Պայազիսի, Վանի, Սերաստիալի, Տիգրանակերտի, Ուրֆալի եւ Մուսուլի կէս-վաշկատուն քիւրտ եւ արար ցեղախումբերու կողմէ հայթայթուեցան: Իսկ գարնանավերջին, 21 նոր հեծելագունդեր 5 զօրագունդ կազմելով զօրաբանակին միացան: Այսպէս որ, 1893-ի ամառը՝ Համիտիէ զօրախումբերուն զինուորներուն ընդհանուր գումարը կը համեր 34350 հեծեալներու, որոնք բաժնուած էին 229 հեծելագունդի մէջ: Հեծելագունդերուն պետերը նոյն ցեղախումբի պետերէն ընտրուեցան, իսկ 55 զօրագունդերու հրամանատարները Օսմանեան բանակի սպաներէն նշանակուեցան:

Համիտիէ զօրագունդերուն թիւը մինչեւ 1893-ի ամառը 55-ի հասած էր: Չորրորդ Բանակի կանոնաւոր զօրագունդերուն թիւը 39 էր, որոնք 197 հեծելագունդերու մէջ բաշխուած 24820 հոգի կը ներկայացնէին: Սկզբնական շրջանին, Համիտիէ զօրագունդերու բոլոր զինուորներուն զէնք չէր տրուած: Շատեր մի միայն նիզակ ունէին: Բայց յետագալին՝ բոլորին ալ վերջին մոտել մառգէր¹⁸ հրացաններ տրուեցան:

Ոչ ոքի համար գաղտնիք չէր թէ ի՞նչ նպատակաւ ստեղծուած էին Համիտիէ անկանոն զինուորներէ բաղկացած այս զօրագունդերը: Քիւրտերը, հետզհետէ շփացած իրենց ընծալյուած պետական շնորհներէն, նոյնիսկ հրապարակաւ կը լայտարարէին թէ «սուլթանին կողմէ իրենց արտօնութիւն տրուած է որպէսզի հայերը կոտորեն»¹⁹:

Համիտիէ զօրախումբերուն գործած առաջին զանդուածալին կոտորածը, ինչպէս ծանօթ է, 1894 տարուան Օգոստոսին՝ Սասունի մէջ տեղի ունեցաւ, ուր առնուազն 6000 հայեր խողխողուեցան: Բարձր Դրան կողմէ առնաս-նրտապմբդ-որչոնցանիւս չսորարմէ, այս սպանդը թէեւ աւելիքան երկու ամիս, եւրոպական հանրագինին կարծիքէն թաքնուեցաւ, սակայն մեծ տէրութիւնները իրենց դիհւանագիտական գործակներուն կողմէ շուտով տեղեակ պահուեցան: Ի վերջու, լուրը ուումբի մը նման պալթեցաւ²⁰, Պերլինի դաշնագիրը ստորագրող մեծ պետութիւնները պարտաւորուեցան միջամտել: Անգլիոյ նախաձեռնութեամբ յանձնախումբ մը կազմը-ւեցաւ, որուն մասնակցեցան Ռուսաստանն եւ Ֆրանսան: Թէեւ Ապ-

տիւլ Համիտ խիստ հակառակեցաւ, բայց երբ տեսաւ թէ ան անխուսափելի էր, համամիտ գտնուեցաւ եւ օսմանեան կառավարութիւնն ալ յանձնախումբին պատուիրակութիւնով մը մասնակցեցաւ։ Տեղւոյն վրայ կատարուած հարցաքննութիւնը երեւան հանեց թրքական իշխանութիւններուն հարստահարութիւնները եւ Համիտիէ զօրքերուն սպանդին մէջ ունեցած դերը²¹։ Բայց մեծ տէրութիւններուն շահերու մրցակցութիւնը քաջալերեց Ապտիւլ Համիտը, եւ ան փոխանսակ ոճրագործները պատժելու՝ զանոնք շքանչաններով պարգեւատրեց։ Այս անփոփոխ եւ խուսափողական քաղաքականութիւնը ամիսներ տեւեց եւ առիթ տուաւ Հնչակեան կուսակցութեան Պոլսու մէջ կազմակերպելու պատմութեան մէջ ծանօթ Պապ-ը Ալիի ցոլցը²²։ Այս ցոլցին հակազդեցութիւնը միայն Պոլսու չկըրեց։ 1895-ի Հոկտեմբերի առաջին շաբաթը²³, Տրապիզոնէն սկսեալ, ջարդերու շարք մը սկսաւ, որուն իւրաքանչիւր հալկան գաւառ ենթակալ եղաւ։

Սուլթան Ապտիւլ Համիտի կողմէ իրենց վրայ դրուած յուսերը շամիտիէ հեծելազօրքերը ամէնուրեք եւ լիուլի արժեցուցին, եւ մոլեռանդ մահմետական խուժանին մասնակցութեամբ, 1894-1896 տարիններուն միջեւ՝ Արեւմտահայաստանի գաւառները աւերակի վերածեցին, կոտորելով բազմահազար անգէն հայ գիւղացիներ։ Հայկական ջարդերը ալնքան յուզում յառաջ բերին եւրոպական հանրակին կարծիքին մօտ, որ Արեւմուտք ապաստանած երիտթուրքերն անդամ իրենց արժանապատուութեան մէջ խորապէս վիրաւորուած, ի վերջու ընդունեցին թէ «անոնք իշխանութիւններուն կողմէ գործուած ոճիրներ են»²⁴։

ՄԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. **Թեշրիկաբ-ը մախսուս:**
2. 1878-ի Պերլինի Վեհաժողովի մասին կան բազմաթիւ ուսումնասիրութիւններ, որոնցից ոմանց համար տես՝ Խ. Բատալիան, “Հայկական Հարցը” Սան-Սթեֆանոյի Պայմանագրում և Բեռլինի Կոնգրեսում, 1878 թ., Երևան, 1955, էջ 86-137. Զնն Կիրակոսեան, Բորժուական Դիա-Հագիոնքինը և Հայաստանը XIX դարի 70-ական թթ., Երևան, 1978. Arthur Beylerian, “Les origines de la question arménienne du Traité de San Stéfano à Congrès de Berlin (1878),” *Revues d'histoire diplomatique*, No 1-2, Paris, 1973, p. 139-171. A. O. Sarkissian, *History of the Armenian Question to 1885*, Urthana, 1938.
3. Այս առթիւ տես մանաւանդ անգլիական և ֆրանսական հիպատոսներուն Էրգրումնեն իրենց տէրութեանց ողարկած ընդարձակ տեղեկագրերը, ո-որնք խիստ հետաքրքրական տեղեկութիւններ կը հաւաքեն Արեւմտահայաստանի հայուրդ դարու ընդհանուր վիճակին մասին: Անգլիոյ հիպատոս Թէյլըրի տեղեկագիրին համար տես Ա. Պէյլերեան, “Անգլիացի հիպատոսի մը հետաքրքրական վկայութիւնները Արեւմտահայաստանի զա-ւառներուն մասին ԺԸ. որ դարմէ”, Հայկագեան Հայագիտական Հանդէս, Խո. ԺԲ., Պէյրութ, 1992, էջ 173-208, իսկ Ֆրանսայի հիպատոս Էնոյի տեղեկագիրին համար՝ Ա. Պէյլերեան, “Արեւմտեան Հայաստանի ընկերային և տնտեսական վիճակը տասնիններորդ դարու կիսում”, Հայկագեան Հայագիտական Հանդէս, Խո. ԺԳ., Պէյրութ, 1993, էջ 199-215: Թէյլըրի տեղեկագիրը պատրաստուած էր 1869-ին, իսկ Էնոյինը՝ 1868-ին:
4. Անգլիոյ մէջ առաջին Հայկական Կոմիտէն կազմուեցաւ 1878-ին, իսկ Ֆրանսայի մէջ՝ 1883-ին:
5. Ռ. Փ. Ցովհաննեսեան, Արեւմտահայ Ազգային Ազատագրական Ծար-ժումները և Կարինի “Պաշտպան Հայրենիաց” Կազմակերպութիւնը, Երևան, 1965, էջ 307-310:
6. Հնչակեան Կոսակցութեան հիմնումին համար տես՝ Louise Nalbandian, *The Armenian Revolutionary Movement*, Berkeley and Los Angeles, 1967, pp. 104-1431, և Արսեն Կիսուր, Պատմութիւն Ա. Դ. Հնչակեան Կո-սակցութեան, 1887-1962, Խո. Ա., Պէյրութ, 1962:
7. Կ'ակնարկուի հայոց:
8. Տես՝ Arthur Beylerian, “L'Emperialisme et le mouvement national arménien (1885-1890),” *Relations internationales*, No 3, Paris, 1975, p. 38: Աս-կէ եսք կը նշուի որպէս “L'Emperialisme...”:
9. Էրգրումի Սանասարեան Վարժարանը իր բացումը կատարեց 1881-ի Սեպտեմբերին՝ ոուսահայ բարերար Մկրտիչ Սանասարեանի (1818-1890) առատաձեռն նուիրատուութեան շնորհիւ: Վարժարանի մասին տես՝ Ղազար Չարդար, Յոշշամատեան Բարձր Հայքի -- Կարինապատում,

Պեյրութ, 1957, էջ 186-222:

10. "Saïd Pasha to Rüstem Pasha, Constantinople, 27 June 1890," in *Blue Book, Turkey* (1890-[18]91), No 1. Սայիտ փաշա կը հաստատէ այս նամակին մէջ, թէ ոչ մէկ զէնք էր գտնուեր այդ խուզարկութիւններուն ընթացքին, մինչ կեղծելով փաստերը՝ բազմաթիւ թուրք հեղինակներ կը գրեն պաօք, թէ «զէնք եւ ոռմք գտնուած են»: Քանի մը օրինակի համար տես՝ Yusuf Hikmet Bayer, *Türk İnkilabi Tarihi*, cilt I, Kisim I, Ankara, 1963, s. 62, Enver Ziya Karal, *Osmanlı Tarihi*, cilt VIII, Ankara, 1988, s. 137 և Kâmurhan Gürün, *Ermeni Dosyasi*, 1983, s. 140-141:
11. *Blue Book, Turkey* (1890-[18]91), No. 1, p. 62.
12. Միքայէլ Վարանեան, Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութիւն, Բա. Ա., Փարիզ, 1932, էջ 74-75. տես նաև՝ Anahide Ter-Minassian, "L'émouvement révolutionnaire arménien, 1890-1903," *Cahiers du monde russe et soviétique*, No 4, Paris, 1973, p. 536-550:
13. Պոլսոյ Թերենիս-ը Հարիքաթ թրերէն օրաթերթէն արտասպուած, տես՝ Արևելք, թի 2042, Կ.Պոլիս, 5/17 նոյեմբեր 1890:
14. Հայուար փաշան ալլազան պաշտօններ ստանձնած եւ իր վարչական թէ դիւանագիտական կարողութիւններով գրաւած էր ուշադրութիւնը սուլթանին եւ Պոլսոյ դիւանագիտական շրջանակներուն: Առ այս տես՝ *The Constantinople Messenger*, No 216, Constantinople, 8 February 1881:
15. Միշիր - մարազախտ:
16. Խրաքանչիր հեծելագունդ կը բաղկանար 150 ձիաւորէ:
17. Պերժըրոնի այս տեղեկագիրը կը գտնուի ֆրանսական դիւանագիտական արխիվներու Բիւպատուական բաժանմունքին մէջ, որկէ եւ կը Վեցուի անհիկա:
18. Mauser [մաուզէր] 1872-ին Բնարուած գերմանական զէնք, որ կոչուեցաւ իր Բնարիչին անունով: Կատարելագործումի Ենթարկուեցաւ բազմաթիւ անգամներ. մինչեւ 1945 ծառայեց զինելու իրարայացորդ գերման բանակները եւ որդեգրուեցաւ նաև եւրոպական բազմաթիւ երկիրներու կողմէ եւ անոնց կարգին՝ Օսմանեան կայսրութեան կողմէն ալ:
19. Տես՝ *Blue Book, Turkey* (1892) No 1, p. 23:
20. Էմիլ Շիլըն որ թղթակիցներէն մէկն էր Լոնտոնի մեծ օրաթերթերէն *St. James's Gazette*՝ եղաւ առաջին որ քիւրտի տարագով ծալտուելով հասաւ մինչեւ վայրը կոտորածին, շրջեցաւ ամբողջ Սասոն Աշխարհը եւ վերադարձէն եւրոպական աշխարհին թէ ի՞նչ կը կատարուէր Օսմանեան Կայսրութեան սահմաններէն ներս: Շիլընի ստորագրութեամբ լիս տեսած միայն երկու հրապարակումի համար տես՝ E. J. Dillon, "Armenia; An appeal," *Contemporary Review*, vol. XIV, January, 1895, pp. 1-19, և E. J. Dillon, "The condition of Armenia," Rev. James Wilson Pierce, *Story of Turkey and of Armenia*, Baltimore, 1896, pp. 379-444. տես

Հաեւ՝ «Հայկական Հարցը արտասահմանում», *Դրօշակ*, թիւ 6, Ցունիս,
1896, էջ 12:

21. Ատենից մեծ տէրութիւններու յանձնախումբերուն լոյս ընծայած տեղեկագիրներուն համար տես՝ *Blue Book, Turkey* (1895), No 1, Part II. տես Հաեւ՝ *Ministère des affaires étrangères, Documents diplomatiques: Affaires Arméniennes* (Projets de réformes dans l'Empire Ottoman, 1893-1897), Paris, 1897, p. 96-135.
22. Պապ-ը Ալիի ցուցը տեղի ունեցաւ 30 Սեպտեմբեր 1895-ին: Այս մասին տես՝ Լեւոն Վարդան, «Պոլսահայութիւնը, Բարձրագոյն Դուռը և այլ բաներ (30 Սեպտեմբեր 1895)», *Հայկագեան Հայագիտական Հանդէս*, Խո. ԺԲ. Պէյրութ, 1992, էջ 145-171, նոյն, Խո. ԺԳ. Պէյրութ, 1993, էջ 129-170:
23. Տրապիզոնի ջարդերուն պատասխանառութեան և մանրամասնութիւններուն համար տես՝ Arthur Beylerian, "Temoignage inédits sur les massacres arméniens de Trebizonde en 1895," *Հասկ Հայագիտական Տարեգիրք*, Նոր Շրջան, Բ.-Գ. տարի, Անթիլիս, 1981-1982, էջ 449-464:
24. Տես՝ "L'Emperialisme ...," p. 52.

Ա. Պ.

THE ORGANIZATION OF
THE KURDISH
HAMIDIYE REGIMENTS
1890-1894

(SUMMARY)

DR. ARTHUR BEYLERIAN

Although the Russo-Turkish War of 1876 came to an end with the signing of the Treaty of San Stefano, and the weapons were put down with some relief to the warring sides, the treaty was at last discarded at the Congress of Berlin in 1878 and its Clause No XVI was changed to Clause No LXI of the Treaty of Berlin, and if the first treaty made sure that needed reforms in the Armenian provinces in Eastern Anatolia should be carried out while the Russian forces present in the provinces, the second made it clear that they would be carried out after the Russians evacuated the Armenian provinces they had occupied.

In spite of the change in the wording and content of the clause pertaining to the Armenian reforms, it created a deep friction and anti-Armenian feeling not only between the Turks and Armenians in the Ottoman empire, but also between Abdul Hamid and the Armenians.

The question of reforms in the six Armenian provinces in Eastern Anatolia was not a novelty, because for the last half a century or so it had come to the foreground and western diplomacy had dealt with more than once. The western powers did now and again make use of it and imposed their will upon the master of the Ottoman World and guaranteed diplomatic and economic gains for themselves.

In face of this situation the Sultan decided to get rid of the problem by getting rid of the Armenian population of his empire. To achieve this end, between 1890-1894, he organized a task -- and striking -- force by making use of the unruly Kurdish tribes, and called it Hamidiye after his name.

According to the findings of Dr. Arthur Beylerian, this force was composed of 34350 men devided into 55 regiments and 72 cavalry contingents. On this Kurdish army, the Sultan soon added some 24800 Ottoman regulars to have the real capacity of the striking force. The first expression of this combined force of some 60,000 was witnessed at Sassoun in 1894 when some 6000 Armenians were massacred. In protest to the ferocity and massacres, the Henchakist party organized an unarmed demonstration in Constantinople and met arms, bayonets, firearms and weapons, and swords, daggers and clubs of the Ottoman regulars, the softas, the Kurdish tribes and the scum of the Ottoman capital. These latter soon turned over the peaceful Armenian population of

Constantinople and started to kill. Soon the massacre spread all over the Ottoman empire, and, as the author states, "with the participation of the fanatic mob, the Hamidiye cavalrymen did everywhere totally fulfill the Sultan's hopes bound to them, and between 1894 and 1896 they destroyed the Western Armenian provinces by exterminating hundreds of thousands unarmed Armenian peasants."

The article published here deals with the creation and organization of this some 60,000 Kurdish and Ottoman forces, their military regulations, their divisions and regiments, and the first ceremony and parade of the Kurdish tribes and forces. In writing the article, Dr. Beylerian has made use of official and archival material and various other works of historical research and evidence.